

ԿՈՐԻՒՆՆԵՐՆ ՈՒ ԽԵԼՕՔՆԵՐԸ

(ՅՈՒՇԵԲ ՈՒ ՓՈՒՇԵԲ)

Բայց մեր հայրենիքը ինչ էր, որ անոր գէմքերը, մտնաւանդ խելօքները ինչ ըլլոյին: Գուտախն խելօքը՝ խենթ ու քաղաքին խենթը խելօքն է արդ էն աշխարհն: Կիրին... Ատքերը խորափեա ձորի մը դետակին մէջ երկուած ու զլուխը հարսւոտ բուստկահաւթեան մը ստուերին տակ թաղած՝ հարս մը ամօթիսած ու քողածածկ, որուն զլիսւն վրային մինչեւ որ զմրիսագեղ լաջակը մէկպի չ'ընէիր, անկարելի էր իր հրաշաղեղ դէմքը նշմարել: Մուցուած, կո՛յս անկին մը՝ որուն վրային քաղաքակրթութիւնը երկաթուղիի առկախ կամուրջով մը միայն կրնար անցնիլ ու հազիր հազիր սուլիչովն բարեւել զայն:

Աւրեմն, այս մուցուած անկինին զաւտկները՝ նոյնքան ովարդ ու խոնարհ, արեւով, կանաչով ու հողով թքծուած:

Զմեռը՝ մաղէ չարարեներ ու ամառը՝ մինչեւ ծունկերը իշխազ էնթարիէն վար ճերմակ ու լայնածալ անդրախտափիկներ: Ատքենին՝ զոմէշի տկանիներու, մեծութեամբ դիմինիլիներ՝ սրոնց հինկըսով լաթուն իծէները իրենց հաւերը կը կապէին, պաստաներէն հեռու, կանաչ մարդերու մօտ: Աւ զուլպաներ՝ տարսւան չորս եղանակին, ճեկ ճերմակ ոչխարի բուրդէն հիւսուած ու քրանած, կրունկներէն ծակու ու անընդհատ լիցուած: Անոնց զօտիները զոյր կ'ըլլալին. Հատ մը՝ իրենց հարուստ մէջքերուն վրայ բազմածալ ու սկզբաղինդ, միւսը՝ իրենց անկաղապար Փէսիրուն եղերքը դարձդարձիկ: Մէջքը զօտին՝ թօսիսայէն չինուած ու զլիսի հողման թողարակն եկած պիտի ըլլար անպատճառ: Կուրծքերը՝ մտզու անտառի մը պէս՝ ամառ ու ձմեռ, արեւուն ու հովուն զէմ բաց: Երեսները՝ բաղդաւոր օրեղուն հազիւտանիւհինդ օրը անդամ մը պէրսպէրին խանութէն ներս մտած ու երած: Իսկ պիտիները վայրի թուժերուն պէս միշտ թաւ ու անխնամ՝ մկրտարին երեսն անդամ շտեսած:

Այս էր արտաքին տարագը մէր հայրենի բոլոր խենթերուն ու խելօքներուն ու անդրամառ այս եղած պիտի ըլլար գրսերեւոյթը մէր նելօքին, ուրուն ականատես վկաները, տուազ, երկու սերունդ տուազ գերեզման իշած են արդէն:

Քահանան՝ կարապեա Մինասհան մկրտած էր զայն, բայց մեծ ու պզտիկ իհելօքը կ'ըսէին ու պտհ մը քովը կեցած՝ երկիւզած յափշտակութիւմը մը մտիկ կ'ընէին անոր խորհրդաւոր խօսքերուն:

— Ծո՛վ եմ ծո՛վ... չատ բան դիտեմ... Բայց ի՞նչ էր անոր զիտցածը եւ ի՞նչքան էր խորութիւնը իր ծովին: Չունէր ոչ գիր ու դրիչ, ոչ թուղթ ու մելան: Անոր գրիչը խօսուն էր ու բերնին մէջ՝ մշտաչորժ: գրին թուղթը՝ ակ մը կապոյտ՝ հայրենի կապոյտէն վրցուած ու մելանը կաթիլ մը չուր՝ կիւրինի ծովակէն վերցուած: Այսպէսով են արդէն տաղերդած մէր բոյոր աշուղներն ու զաւառի բանահււաները, ժողովրդին ծոցին մէջ իրենց անմշակ մտքին ու կաշկանդուած հոդիին կայծերը չորս հովերուն տուած:

Խօսք չուզեր. իսկապէս խելօք էր ան: Բաղմահմուտ արհեստագէտ ու

քեարերդակ տբուեստագէտ մը, պատրաստարան, իր խօսքերը համով, հոտով քառեակներու մէջ չափած ու ձեւած : Աւ այս բոլորին վրայ՝ իր սիրական սազը՝ ուսերէն ի վար, իրմէն անբաժան:

**

Շատ բան մնք կորսնցուցած ու շուտ կորուստներու վրայ ողբացած, համաշխարհային եղեանի ընթացքին: Աւ ես ալ իմ բաժինս՝ վրայ տուած եմ հողեկան ու նութական այնքան անդարձանելի կորուստներ, բաղդակիցներուս կարգին: Եւ սակայն անոնցմէ հատ մը՝ սա պահուս կը փշաքաղէ մարմինս ու անվերադարձին սուլովը կը համակէ հոգիս: Ախ ձեռադիրներս... Աւ տասնց մէջն մանաւանդ մէր անզուզական Աելօքին կենսագրութիւնը, կեանքը եւ ամբողջ խօսքերն ու դործերը, մասունքի պէս հաւաքած ու պահած թղթածրարո, որ մը ասանձին հրատարակութեան տալու հեռաւոր ու խանդավառ առաջադրութեամբ: Հիմա՞... այդ բոլորը հուրով ու սուրով փացած, կը մնայ ինծի աղօտ վերյիշում մը միայն, ուսկից կը փորձեմ քանի մը պատառիկներ քաղել լունի ու թղթին յանձնել:

Այս արտակարգ մարզը եղած էր հնարիչը կիւրնոյ շալագործութեան արհեստին, որ իրմէ ետք մէծ համեմատութիւններով ծաղկեցաւ ու եղաւ օրհնութեան աղդիւր մը համայն քաղաքին: Մինչեւ իր գիւտին ընդհանրացումն ու լնդղայնումը, կիւրինցին իր նեղ ու տմուլ շրջապատին մէջ պարփակուած, կամ մանրավաճառ էր կամ չորեական, կամ պարտիզական կամ բրուտ, հացի ճանապարհին վրայ տանջահար, մինչեւ պանդիտութեան հեռաւոր ափերը նետուած: Բայց երբ, բախտաւոր օր մը, այս անումշակ տաղանդը, կը տոչորէր յամառ մտորումներով, դիշեր ցերիկ իր փակուած արհեստանոցին դուրս ելաւ, պարսկական չալի մը հիւսուածքով, այդ օրէն սկսուալ կիւրինը ճամբայ ինկաւ մինչեւ Անատոլուի հեռաւոր անկիւնները, չանց գուրս, քաղաքէ քաղաք, ի խնդիր իր հնարած ասլրանքի վաճառումին:

Աելօքը լուսաշող աստղի մը պէս կը փայլի կիւրնոյ անտեսական կամարին վերեւ: Ան վասեց աշխատանքի ճրազներ անզործներու երդիքին տակ, կանզնեց առեւտրական փայլուն աշտանակներ մանրավաճառներու կրակիներուն վերեւ: Մինչ այդ, կիւրնոյ մէջ բանտարկուածներն ու լճացածները հանց գուրս, քաղաքէ քաղաք, ի խնդիր իր հնարած ասլրանքի վաճառումին:

Կը պատմուի թէ՝ երբ առաջին շալի կտորը արեւին ու մարդկային տիրող աչքերէն հեռի՝ իր մութ ու փակուած խցիկին մէջ հիւսեց ու լրացուց, տնմիջապէս մեկնեցաւ Պոլիս, Սուլթանին եւ իրմէ աւելի խելօքներուն ցոյց տալու: Անոր օրուան Սուլթանին ներկայացումը եղած է հետաքրքրական. շալին կտորը աջ ու սազը ձախ ուսէն կախուած, իր բնիկ, նախնական տարազով — շալվարով մէջքին գոտիովն ու զիփուն եազմայով: Ան՝ արտասանած է Սուլթանին ներկայութեան ուղերձ մը, «Եաչա! Սուլթանը եաշա...» նախարանով, թրքերէն երկար ու տեղույն վրայ անմիջականօրէն բանահիւսուած տաղաչափութիւն մը, որմէ Սուլթանը չափազոնց խանդավառուած ու դոհ՝ կը ճամբէ պինք՝ առատ վարձատրութիւնով:

Պոլիս գտնուած միջոցին, կիւրինցի մեծերը լուր կը դրկեն որ դոյ իրենց մօս ու տեսնուի իրենց հետ:

— Իրենք ինծի պէտք չեն, եթէ ես ալ իրենց պէտք եմ, թո'ղ իրենք քովս գան ու տեսնուին, կը պատասխանէ լրաբերին:

Աելօքը աշուղ մըն էր նաեւ, սաղը անութին տակ : Անոր քառեակներուն մեծագոյն ժամը բերնէ բերան հաւաքած ու ժառունքի մը պէս պահած էի զրադարանիս մէջ, Սերաստիա : Բայց աւաղ, 1915:ի Եղեռնը փճացուց զանոնք, ուրիշ երկու ժաղովրդական երդիչներու — Սահակ Թէրճէնեանի եւ Սէքքոյի — արձակ ու ուսանաւոր զրութեանց հետ : Աելօքին միայն Հատ մը ողահած ևմ յիշողութեանս մէջ :

Օր մը, Սուլթան Համբակի բանուկալութեան ժամանակ, երբ քաղաքական յրտեսները կը վիստային ամէն կողմ, եւ արդիուոծ էր աղաստաղբական փախուժները ընել նոյնիսկ, Աելօքը կ'անցնէր պարոէզի մը մէջէն, ուր երկու հայեր քաղաքական հարցերու շուրջ կը խօսէին : Աելօքը կը նշմարէ, որ պարոէզի ցանկություն տակ կծկած՝ թուրք մը զաղոտազողի մաիկ կ'ոճէ զանք սակագի ուկանէ ու կը սկսի երգել :

— Մաղը ծակ է, խօսա քարակ է, մի գուրցիք...

Խօսողները կարեւորութիւն չեն տար :

— Էսի սագ է, խաղ մը կ'ուզէ, մի գուրցեր հեյ կէվէզէ ...

Միւսները դարձեալ չեն լուր :

Աելօք կմմին բարկացած՝ առելի ուժպին կը դոչէ .

— Ես եմ արիֆ, չուզեր թարիֆ, մի գուրցեր, հեյ էշեկ հէրիֆ...

Այս անդամ կը հասկեան ու կը լուն : Ու զեռ ինչքան սրամիտ եւ թափանցիկ տաղեր ու տողեր ունէր Աելօքը, անմիջապէս տեղույն իրայ տաղաշատիւած :

**

Կիւրինը որպէս հեռաւոր աւանդավայր մը հայրենի մաքուր բարքերու, առհմիկ կենցաղի, վաղեմի սովորութիւններու, ինչքան աչքառու դէսը քիր ու դէմքեր ու զբուազները կը պարունակէ իր մէջ, որոնք մեր ցեղին անայլայլ, կրանիթայ զիմազիծը կը քանդակեն նահապետական հաւատքի մը ամրակուր սալին վրայ : Բազմաթիւ են դաւառական այդ պատկերները, բաղմաթիւ պարբերաթիրթելու մէջ ցանցնուած :

Պիտի փորձեմ քանի մը հատին նիւթը ամփոփել, վերարտաղրութեան մը մէջ, իրենց հերոսին դիմաղիծերով : Իսկ Պաղտիկ Ազբարէն պզտիկ հատուած մը արտադրելով կը բաւարար կանուն ուսին, առուստեան նորածաղ լոյսին դէմ աչքերը շփելով կ'ունկեղը լոխն, զլուխը վիր բռնած :

Բեռնատար կարտանը, զմբխտազիզ արօտավայրերու փէշերը բռնած, կը մաղլցի լեռն ի վեր, հաղարաւոր լորերու խլացուցիչ նուազարան մը հնչեցնելով ապառաժներու դէմ : Ճանապարհի եղբին շարսւած մայրիները ձայն կը բանեն մեղմօրէն, իրենց տերեւախիտ ճիւղերուն զողահար օրօրումներով : Զեռուն՝ մենաւոր սոսին, առուստեան նորածաղ լոյսին դէմ աչքերը շփելով կ'ունկեղը լոխն, զլուխը վիր բռնած :

Բայց երգչախումբը յանկարծ կը լոէ, որպէս թէ զաման ձեռք մը նուազարանին թելր կտրած ըլլար : Կարտանի իրար կ'անդնի . ամէնը մէկի կը վաղէ խուճապահար դէս յառաջ : Մարդ մը, ամբողջովին մաղ ու մօրուք, (վիշինակ) յառաջապահ ջորիին երասմակը բռնած՝ կ'արդիւէ ընթացքը կարւանին : Կարաւանապետը՝ կիւրինցի Զատիկ՝ կրտկ կտրած, Ճեռքը ատրճանակին վրայ՝ կը պոռայ անոր .

— Թող տուր ...

— Զէ, պիտի չթողում ... մինչեւ որ ...

— Թող տուր, կրսեմ, հոգիւ ես, ի՞նչ ես ...

— Ես հովիւ չհմ... Տոքթոր հմ... Տոքթոր...

Տոքթոր... ուսերուն ոչխարի մորթ, դլուխը՝ թաղիք, ոտքերը կիւարուլիկ, կուրծքը բաց, պատառուն շարվար ու հաստ ճոկան մը ձեռքին, որ բժիշկէ դատ կը նմանի ամէն բանի:

Զատիկ հանդարտած՝ կիջնէ ձիչն վար, ուշի ուշով քննելէ ետք կը խօսեցնէ զայն, որ թերխաշ թուրքերէնով մը կը պատմէ իր եղերտկան ողիսականը, այս գինդակ լիոներուն վրայ:

Միամիտ օամբական... միթէ հոս իտուիսա՞ կարծեցիր, որ կը փորձուիս համբորդել մինակ, միսմինակ: Աւազակները զինքը կողոպտեր, ձգեր են կիսամերկ, անօթի, ծարաւ, իր բախտին, մինչեւ որ ուրիշ մը փշուր մը հացի փոխարէն խաշնաբածութիւն բնել կու տայ իրեն, երբ այս վերջինը վստահ է, որ չոր հոդիկ մը զատ այլեւս ոշինչ ունի կողոպտելի:

— Որչա՞փ տառն է որ հովուութիւն կ'ընես:

— Լման վեց տմիս, ամէն օր մաշեցուցի աշքերս անցորդի մը հանդիպէլու համար: Այսօր ձեր զանդակներուն արձադանողը փրկութեան օրհներզի մը պէս եկաւ ակոնջիս: ու լքած հոտն ու շունը վաղեցի հոս: Աստուած է որ զրկեց ձեզ, տարէք զիս հոն ուր կ'երթաք...

Ու տաքն բերին իտալացի հովիւ-բժիշկը կիւրին:

Եւ ան, Հոռմի երբեմնի յազթագանձ արծիւին թեւատ փետուրը, որ ողբերգութիւն մը բերու զաւառի այս հետառը, հիւրընկալ անկիւնը, օրին մէկը հովուերդութիւն մըն ալ պիտի հեռացնէր զինք անսպասելի հարուածի մը կսկիծներով: Անոր ընդունելութիւնը եղաւ զրկարաց, յարդանքն ու պատիւը առատ, երբ զեզաբաշ նժորդին վրայ Ծաղկաձորը կը չափէր:

Բայց սեւ օր մը, ան ձին քչեց վաշթելերով փակուած ոպարտէզէ մը ներս ու փորձեց ճաշակել արդիլուած պտուղ մը, աւանդութեան ծառին վրայ բուսած, որուն կը հսկէր, որպէս արթուն պահակ, զաւառի նախանձախնդիր, տոհմիկ ոզին: Այդ պտուղը մենաշնորհն է իր ցեղին համարիւն զաւակներուն. օտարը մաս ու բաժին չի կրնար ունենալ անկէ: Ու ինչ յանդութիւն... Աստուածարեալ ոլաշոնեայի մը պարտէզէն քաղել կը փորձուէր զայն,— Տէր Գասպարին աղջիկը:

Ամբողջ քաղաքը ոտքի ելու, մէկ մարդու պէս ծառացած: Մեծերը ժառզովի նստան ընդկուած: Ի զուր իրենց մէջէն ողջմիտ ձայն ֆը կը ճզնէր հասդիւ զանոնք:

— Մեր այնքան չքնազ կոյսերը տաճիկները տարին ու դեռ կը տանին բռնութեամբ: Լաւ չէ՞ որ հատ մըն ալ, մեր սիրայօժար կամքով, քրիստոնեայ օտարի մը տանք մեր հիւանդներուն սիրոյն:

— Ոչ, ոչ, բանութիւնը տարբեր է, կամւոր մեղանչումը տարբեր... Զատիկ, աս մարդը ինչպէս որ բերիր, այնպէս ալ տէփ ըրէ մեր զլիսին:

Այդպէս ալ եղաւ:

* *

Մէրն ու սեռը տարբեր իմաստ ունէին դաւառի կոյս անկիւնները: Մեռը անմատչելի սրբութիւններ էին: Մէրը՝ թաքուն, սրբազն ապրում մըն էր, չտեսնուած վարագոյրի մը ետեւ, Աստուածային հովուերդութիւն մըն էր, ոչ թէ մարդկային սրբերդութիւն մը, բաց ամանի մը մէջ լլրճուած: Մէրը չէր կրնար ճամբայ բանալ զոյտերու ընտրութեան, այւ ընտրութիւնն էր որ կը բանար սիրոյ ճամբան, ճակատագրէն գծուած:

Կիորինի կօրէն թողէն խումբ մը ծանօթներ խնամութեան կ'երթոն ջոկառը, աղջկան մը համար : Յուրաւ, ձմեռ, բուքու ու բորսն : Ձամբոն, Գարսոթէփէ թողը կը մտնեն այրիի մը տունը, քիչ մը առաջնորդու համար : Տարշուկ թոնիր, խմիչք, անվերապահ հիւրասիրութիւն : Երբ գլուխները կը տաքնան, խորհրդաւոր փափուք մը կ'իշեալ ականջէ ականջ :

— Այս պիտի երթայ այս ցուրտին-ձմեռին մինչեւ ջախճոր... Եկէք սա այրիին աղջկան խնամութիւն բնենք... Անողին քիթին ալ չտու է բերնին ոլ :

Աւ խոռը-կտալը կը լրացնեն, պայմանով՝ որ եթէ Գոլայձը Ակոն մերժէ իր տղան տանել, իրենց մէջէն՝ Ճէմճէմ Օհան պիտի տոնէ իր տղուն :

Ե՞տքը... Ի՞նչ կ'ողէք որ բլայ : Տուն վերադարձին Գոլայձը Ակոն քիչ մը մտածէլէն ետք կը պատասխանէ զահունակութեամբ :

— Զեր յարմար տեսուծը իմ ոյ է... Ճնորհակալ եմ :

**

Բազոքուկանութեան մոտքը չտու ոչ եւ դժուար եղած է կիւրին, մանուանդ հայ զիւղերու մէջ : Կը պատմուի թէ անզում մը նորընծայ բողոքական մը Պայօլլ Հաւոզի հայերէն հշատարակութիւններով բհոնաւորուած կը մեկնի Գարակէօլ զիւզի : Գիւղացիք անմիջապէս հոտ կ'առնեն ու կ'ըսնի իրարու, «ին մարզն է, էն մարզը...» : Անմիջապէս կը բանտարկեն զայն սենեւակի մը մէջ, ու տաւուսուն, մութն ու լուսուն, կը հեռացնեն զիւզի սահմաններէն անորդական սորտոնալիքներով : Բայց ինչ աղջութիւն... Երբ նկրս կը մտնեն բանտարկեալին սենեակը խունկ ծխերու, որտէսպի որբապղծութեան հետք չմնայ, զիրքերէն հատ մը այս անկինիր, ուրիշ մը զըսն ետին, եւ արիշներ հոռ հոն զագոնօրէն պահուած են, ճարպիկ տեղաւորումով : Այն տանեն, աւելի կատաղած, զիւղացիք կը վառեն հրատարակին վրայ խորոյի մը, բուրոր զիրքերը այրելով ու մոխիսի վերածելով տեղույն վրայ :

**

Վերջին այցելութիւնս կորիւններու բոյնին :

1913: Գարւունը բացուեր է չքնազազեղ հարսի մը նման, արբեցուցիչ բուրումներով : Հալէպէն կիւրին, լևանալին ուղեւորութեանս բնթացքին, բանի կը մօտինած ծննդավայրիս սահմաններուն, ողը կը փոխուի մշտահուախունկի, հողը մշտածարծ բուրգատի, եւ ջուրը վիճջ միւսոնի : Հասկը եմ արդէն Տորէնուկ՝ կիւրինէն ն ժամ հոռաւորութեամբ, ուր անսովոր հոռոգեն մը կայ : Ժղոփտ ու ծիծագ ամէնուն զէմքին վրայ : Հորարտութեան այիք մը ամէնուն կուրծքին տակ : Ի՞նչ կայ որ... Առաջնորդ, Խորէն Եղու : Դիմաքսեան, թեմական այցելութեամբ իրենց մէջ կը դանուի : Եւ ինչ աղջային հրպարտութիւն մը կը խանդավառէր հարուստն ու աղքատը, մեծն ու պղտիկը, ոյն բարի օրերուն երբ Առաջնորդ մը թեմական այցելութեան կ'ելլիքը : Այս համեստ, բարի, չէն եկեղեցականը, բնիկ կիւրինցի, խկուկան հոգիւի մը դաւակ, կրցիր է բարձրանալ մինչեւ հոգիւոր հայուսագեաւթիւն, իր ժողովարդին ծառայութեան սպաս զնելով իր գոհարիկը ճիգերը :

Առաջին անգամն է որ կը տեսնէի զինք, իր առոյլ, զրաւիչ արտաքիւնով : Համակրութեան փոխադարձ զղացում մը կը կազէ մեզ իրարու, եւ կ'ուրոշէնք միասին ճամբորդել կիւրին : Մայիսեան հրաշալի տաւուս մը կը նստինք մեր ճիկրաւն վրայ, իր հասեւորդներով : Ճիմա, Մեծ Պատարագիչը՝ ընութիւնը, կարծէք առեր է իր վրան զունազեզ չուրջուո մը, ու Հեծանկուի



ԱՐԱՄԱՆՈՒՔԻԿԱՆ



ՍԵՓԻԱՆ ՓԻՐԱՆԵԱՆ



ԳԱՐԵԳԻՆ ՆՅՈԴԵՅ



ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՐԱՄԲԵՅԱՆ



ՎԱԶԵՆ - ՎԱԶԵՆՅԱՆ



ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԻՐԿՈՒՄԱՆՅԱՆ

լեռներու իւրաքանչիւր ստրաւանդներէն, արօտներէն, ծերպերէն ու ձորե-
րէն, նոյնիսկ ձիերուն կոխկոտած հողին ընդերքէն կը բուրգանէ զգմիւիչ
բուրմունք մը վայրի անանուխներու, ծոթրինի, մանուշակներու և հոտա-
ւէտ ծաղկիներու:

Ճանապարհի կիսուն, պալ աղբիւրի մը մօտ, կ'իջևւանինք Գարաճիս-
ստրցիներու ամարանոցը: Օրը Զորեգւարթի էր: Բարեպաշտ հոյ զիւղացին
կը հաւատայ, որ Սրբազնը պահքը չ'աւրեր: Ճոխ սեղան մը՝ պահքի ուտե-
լիքներով: Ինչքան համեղ ու ախորժաբեր, մանաւանդ մեղրը՝ Տալախ, Տա-
լախ... խոացած մուշկ ու յամպար՝ սրպէս թէ մեր անցած տեղերուն բու-
րումնաւէտ ծաղկիներէն հաւաւրուած ըլլար:

Քիչ մը հանդիսատէ ետք կը ճամբրուզնք կրկին, միեւնոյն լեռնային
ուղիներով: Հասեր հնք կէօք Բունար, ուր զիմաւրողներ կը սպասեն մեղի
արգէն: Նորէն սեղան կապոյտ հայելիի մը զիմաց, ուր կարմրախայտ ձռւկե-
րը կը խայտան տաւատօրէն:

Իրինագէմ է: Արեւը կը խոնարհի հանդիսակաց լեռներու ետին, կէօք
Բունարի վրայ փոելով մթին, խորհրդաւոր վարադոյր մը, որուն տակ կար-
ծէք ջրանոյչները մերկացած, կը յանձնուին հեշտօրօր քունի և անոյշ երա-
գանքներու:

Մեր խօսակցութիւնը Սրբադանին հետ, ամրողջ ճամբու ընթացքին, կը
դառնայ նորաւշէն, աղղաղտական կալուածներու շուրջ — Խան մը, Առաջնոր-
դարան և Թագոց: Յաջորդ օրն իսկ, խոսուումին համաձայն, կ'այցելեմ ի-
րեն, իսկապէս հասութաբեր խան մը, շուկային բանուկ հրապարակին մօտ:
Առաջնորդարան մը, քանի մը յարմոր բաժանումներով, ու դպրոց մը՝ դա-
ստրաններու բաժնուած: Կը խանդիմառուիմ ես ինքու ալ Առաջնորդին չափի:
Երկար տարիներէ ի վեր առաջին անգամն է որ կը տեսնէի աղղաղտական
նոր շինութիւններ հայրենիքիս մէջ: Անվերանպահ գնահատանքս կը յայտ-
նեմ, ջերմապէս դրուատելով իր շինուար սղին ու կորովալիր նախաձեռնու-
թիւնը: Բայց անմիջապէս դիտել կու տամ կարեւոր պահաս մը, — դպրոցին
հատարաններն ու զրասեղանները:

— Այդ ալ պիտի ըլլայ... ժողովուրդս բաւական վճարեց... թող քիչ
մը չունչ տանէ, կը պատառխանէ:

Տուշման, քուանա՞ս... ի՞նչ եղան այդ շինութիւնները, մանաւանդ
ի՞նչ եղաւ օրհնարեր այն Սուրբ Աջը իր հօտին հետ: Աւա՞զ, Կորիւններն ու
իսկոքները հեռացան ընդմիշտ, տարահալած, գողդոթայէ գողդոթայ, քա-
ռաթեւերու վրայ խաչուած: Մնացին դարձեալ աւաղակարարոյ տաճիկ
«Վկօրիւնները», իրենց որթերուն մէջ, անօթի՛, գիշատի՛չ:

Աւ հիմա, երբ պահ մը աչքերս փակ, ուրիշ աշխարհի մը մէջ, բը-
ռունցքս սեղմած, կը թափառիմ մտովի Կիւրինի Մաղկաձորը, ինծի այնպէս
կու գտյ, որ մէն մի տունէն, փողոցներէն, պարտէզներէն, Ակէն ու Ծովէն,
կէօք Բունարէն, աղբիւրներէն ու հեղասահ տուններէն հայրենական կարօ-
տակէզ համերդ մը կը պարուրէ զիս համակ: Բայց երբ կը բանամ աչքերս...
աւա՞զ, կիւրինը չկա՞յ... չկա՞յ, ի՞նչ որ հող է, քա՞ր ու աւա՞զ, ջուր ու կա-
նաչութիւն, բայց ուրիշ կիւրին մը կը կոթողուի հոգիիս մէջ... ի՞նչ որ
ոգի է ու շունչ, ի՞նչ որ սրբութիւն է եւ ոչը, անմոռանալի յուշ և տղրում
անմահական:

ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՆԿՐՈՂԻՆԸ

Դեռ նոր սկսած էր, հաւատքը ապառաժի մը պէս լայնախարիսկ թաղուիլ իր հողիին խորը ու երազը արշալոյսի մը նման լուսաթեւ թառիլ անոր կտորին վրայ, երբ բռնակալ թաթ մը քշեց տարաւ զայն, թաւալզլոր, հեղեղատէ հեղեղատ ու երազը վար առաւ անմեղութեան բարձունքին, կումարին տակ կոխսուելով:

Իր առաջին թաւալզւմներուն մէջ, կուրծք տուաւ ան, հեղեղին ու ժրիկին, ցուրտին ու արեւին, բայց հետզհետէ համայնապատկերին ահաւութիւնը, մանաւանի անոր սորէ սար, ձորի ձոր անվախճան երկարաձգումը, փութացուցին քայլոյումը տյո նորակերտ ապառաժին, որ երբ անապառի բոցաշունչ զրկերուն մէջ գտաւ ինքոյնք, անաւ թէ՝ եղած էր փշրուած ինձաքար մը, անապատի աւագուտքէն անհանաչ:

Ամէն օր, սաեւ մը իրմէ խլուտծ, փշուր մը հողին ու աւազին խառնըւած, կտոր մը անզարձօրէն իրմէ րաժնուած, ալ ի՞նչ կ'ուզէք որ ըլլար ճակատազիւր մնացորդին, եթէ ոչ ստուեր մը հեւաշունչ, կրաւանէ կարաւան հալածական:

Դեռ, եղենի ճամբան չինկած, ուրիշ էր համոզումը նուարդին: Ճարիքին նոյնութիւնը հեռաւոր մշուշի մը պէս հոգած ու անցած էր իր վրային և կը հաւատար թէ՝ Զարիքը զոյութենէ զուրկ, խարուսիկ ստուեր մէջ միայն, որ կրնայ զիշերաշըլի, բայց դատապարտուած է մահանալ բարիին անխուսուիկի բազուկներուն տակ, զիշերէն ետք ու տրեւէն առաջ:

Հաւատքի այս լուսաշող պաստառը, տած էր իր հեւքը կրօնքէն եւ առէները զիտութենէն:

Բնութիւնը շտո ժլատ գտնուած էր զեղն իր հրամոյյը բաշխելու պահուն, հազիւ հազ՝ թեթիւ հոփի մը պէս սրբուած ու անցած էր նուարդի մարմնոյն վրային: Սչքերուն մէջ մութ կազոյս մը՝ ամպերու մատ մը բացուածքէն թափած, մաղերուն վրայ ազառտ գեղին մը՝ հեղեղատներու մէջ թաթիուած, այտերուն՝ զունաթափ կարմիր մը, թխազոյն մորթի մը տակ և նիհար հտոակ մը՝ որ աշնան տերեւաթափ ու զալկահար ուռենին կը լիչեց ցընէր միայն: Ահա ամբողջ ժառանգութիւնն այն տասն եւ ութ դարուներուն, որտնք քանին ետք տուածնին ալ եա կ'առնեն շտո անդամ:

Բայց զիտո՞ծ էք սուզակ մը հմուտ, որ նետի մը պէս կ'իյնայ ծովուն վրայ ու հազիւ թէ մակերեսը թեթիւ մը սրբու ու քանի մը ճերմակ փրփուրներ դժած, կը թափանցէ ջրաշխարհի խորքին ու լայնքին, ու պահ մը ետք, կը նետուի զուրս, անհումը զրկած ու անհումին հետ եղբայրացած:

Այսպէս ալ, երկինքն ու երկերը թեթեւ մը նուարդին մսին ու ոսկուրին հազած՝ շիտակ խորասուցուած էին խորը անոր հոգիին եւ քանդակած րոլոր զիշեղկատիու չնորհները բնութեան: Հո՞ն, կապոյտը անծիր էր յստակ, կարմիրը՝ արշալոյսի մը պէս վարդահեղեղ, զիշինը՝ տաճար մը ոսկեփառ, ու ճերմակիր՝ շուշան մը անրիծ ու մաքրամաքուր: Այս բոլորին վրայ՝ շունչ մը Աստուածաբոյը ու զիծ մը՝ Աստուածային, նուարդի կենաւագրական զիծերուն հետ զուզընթաց ու ներդաշնակ:

Ան չունէր կեանքի անկիւնապարձ մը, զիկդակ ու ոլոր, իր օրոցքէն մինչեւ հողացքը անտողատային, այլ ուզիղ ճանապարհ մը՝ տունէն զպոց, զպրոցէն տուն, եւ ուրիշ մը՝ եկեղեցին, որ որոշէ միութեան դիծ՝ իր ճամբուն վրայ կ'իյնար:

Աւ երբ, երջանիկ օր մը, մէկ ճեռքը ժապաւէնապարդ վկայական ու

միւսը՝ Աստուածաշունչ մը ոսկեզօծ՝ մտաւ իր հօրենական չորս պատերուն մէջ, գէմ առ դէմ երկու լուսամուտներու առջեւ նստած, զե՛ս նոր սկսած էր իր անմեղութեան երազներուն հետ իշխալ ու ելլի:

Օ՛, ինչքա՞ն լուսոթեւ է երազը, հաւատքի ապառաժին վրայ նստած ու իր թեւերը անհունորէն երկինքին երկարած:

Բայց չըսի՞ թէ՝ բիրս ուժ մը վրար առաւ, երազը իր բարձունքին ու տարաւ գայն գուլումի թեւերով, հանդրուանէ հանդրուան: Ու երազին տէրը նուարդ, ամէն օր վրայ տուած էր, մաս մը իր միսէն, մաս մը իր արիւնին ու ամբողջութիւնը իր միսէն ու արիւնէն եղածներուն: Ան հիմա եղած էր որբացած վետուր մը, կորուստի ճանապարհին, իրեններուն արեան մէջ թաթիւը ուած եւ ափ մը հող, իր հաւատքի աղասամաժին վրցաւած: Ու գե՞ռ… Ասուն չունչը՝ իր մէջ եւ Ասուուածաշունչը՝ իր թեւերուն ասկ սեղմած:

Ա՛խ, այդ մատեանը հրաշապատում, զոր ցեղը պատցուց իր հետ, գողզոթայէ գողզոթայ եւ սակայն տն՝ հակառակ իր խորհրդագօր զօրութեան, եղաւ անզօր, զուլումն ու ոճիրը յաղթահարելու, Եննդոցէն մինչեւ Յայտնութիւն, իր պատպամաշունչ տողերով:

**

Անապատը կը թրջի… եւ ամպերը կու լան, արիւնի ու գիակի վրայ ինեկած ողբակոծ: Անձրեւաթափը՝ այս լուս ու հրախանձ մահաստանին վրայ, համազօր է կրաքարի մը վրայ ջրթափին, որ չուրով կրակ կը ստեղծէ ու կը վերածէ կրակը անմուխ եւ անբոց քայլայումի: Կ'իջնէ՛, կ'իջնէ՛ ան անընդհատ, յորգահոս սահանքներով, թափանցելով մինչեւ ծուծը անթազ ու կիսաթաղ սսկորներուն:

Աւազուտքը, անպատկառօրէն ոտքերը հորիզոնէ հրկարած, դուրս կու տայ արցունքի իւրաքանչիւր վիթ, զոր ամպերը կը քամեն իրենց աչքերէն: Անիկա կարծես անլուր հայհոյանք մը ունի արհեին գէմ, որ ամպերու եաւել իր կրակն է բանտած: Ո՞չ մի սարսուռ անապատի կրծքին վրայ, միայն հո՛ս, հո՛ս չիւղի նիհար գլուխներ, հազիւ թէ գուրս ձգած իրենց վիզիքը, կը սրսփան, կը կծիկին, քանի մը կաթիւ արցունքի հետ կը փակեն իրենց աչքերը, աւազին վրայ դիմապաստ:

Անապատը կը թրջի ու կը թրջէ սոկորները մեռելներուն եւ պատանքները ողջերուն, որոնք ճերմա՛կ, ճերմա՛կ վրաններու տակ կծկուած, չունին լաց՝ որ ամպերուն խոտնեն, չունին բերան՝ որ զութ աղերսեն ու շրթներ՝ որ ակօթեն: Անապատին կրակը շատոնց չորցուցած է անոնց լացի եւ խօսքի ակերը: Անոնցինը ճակատադրական սպասում մըն է մահուան, որ երբեմն կ'ուշանայ, հակառակ ամէն օր վրանէ վրան իր գեղերումներուն:

Մահուան հետ եւ մահուան պէս անճանաչ՝ կը գեղերի նոյնպէս Նուարդ վրանէ վրան այդ զիշեր: Կը քալէ, մինակ, միսմինակ, անտէր ու անսեպհական, մինչեւ կէս մէջը գերեզման կախուած: Մի՛ փնտէք իր վրայ ունէ սեպհականութիւն այս աշխարհէն, քանի որ ինք արդէն սկսած էր ըլլակ սեպհականութիւնը ուրիշ աշխարհի մը. ունեցածը սոսկ Աստուծոյ շունչն էր իր հականութիւնը ուրիշ աշխարհի մը. Աստուածաշունչը, որը ըլլալով Աստուծոյ խօսքը, ինչ վրան եւ ուրիշ մը՝ Աստուածաշունչը, որը ըլլալով Աստուծոյ խօսքը, ինչ խօսք որ, իրը չէր եւ կը պատկանէր Աստուծոյ: Բայց ո՞ւր էր էր Աստուած այդ պահուան: Խօսքը կար, ինքը չկար:

Մշուշ մը, որ գաշտերուն վրայ կ'իջնէ ու կը վարագուրէ նորահերկ արտերը, կախուեցաւ, մնաց իր չորցած ցրթներէն, առանց սակայն թրջելու բանալ տալու իր բերանը: Կեանքին մէջ առաջին անդամն ըլլալով, սուր ու

ողաղ սարսուռ մը ճեղքեց իր հոգին եւ բաժնեց զայի երկուքի : Անցաւ վրան-ներու կողքէն, սրպէս ուրուսական մը ուղեկորոյս եւ ուշակորոյս : Զի համար-ձակեցաւ այդ ճեղքական պատանքներէն միոյն ծայրը վեր տանիլ ու մտնել մահ-տոն տաւնէն ներս, ուր յաւիտենական ճամբորդներ կային : Ինքն ալ ճամբորդ մը թէեւ՝ բայց անշոր ու անոպտանք :

Խաւարը սիւ ծութի պէս կախուած էր պատանքներու թէկերէն, որոնց դաւազիր ցանցին մէջ կ'իյնար ու կ'ելլէր նուարդ, ցաւտանջ թուալումնե-րով : Խաչի ճամբուն վրայ խաչածեւում մը եղիսնահիս, ուսիից զուրս զո-յու համար, չկար իր վրայ ուժ ու կարողութիւն : Միջոց մը անկումը եղու ո՛յնքան ջախչտիիշ եւ եղենակամն, որ մարմինը կէս մէջրէն վար, սափերը վեր ու թէւերը աւազին մրայ տարածուն, խաչելութեան պատկեր մը զծուե-ցու խաւերին մէջ : Այդ պահուն իրեն տյնոցս եկաւ՝ թէ՛ այլեւս բոլորովին փակած է հաշիւը աշխարհին հետ : Այս հուշուափակ դրութեան մէջ ո՞րքան մնաց, ո՞րքան հեռաւութիւն կարեց անծանօթին, լուր չունեցաւ, միայն երբ ոչ երբ բացաւ խաւարին, զեռ սիրաբ կը բարախո՛ւ ու ափ մը հոդ ճանկած հի-ճիսովի Աստաւածաշունչը բռնած, որ կարծես կը պահէր իր երկոները տիղ-մերու մէջ թաթառուն :

Ափ մը հո՞զը, թէ Սրբամատեանը ուժ տուաւ անոր, որ դարձեալ կանգնի եւ դարձեալ շարունակի իր թաւալումները մութին մէջ : Ո՞վ զիտէ՛ ... միայն երբ ուրիշ վրայ կը սիրեց անոնց ծանրութիւնը, ափ մը հոդը տւելի թէթիւ գառաւ քան վերջինը :

Յուրագը կը խածնէր ու կը բզբուկ խաւարը, անլուր կատաղութեամբ : Դուսը, ո՞չ մէկ հեեւք լոյսի, երկինքը ո՛չ մէկ վճռուր տուողի եւ կտառյափ, միայն վրաններու մէջէն, ճաղատ զլիս մը ցանցառութեամբ, լոյսի բացխափիի թրթոււմներ՝ որոնք աւելի շատ ու երկար կը զոցուէին, քան թէ կը բաց-ուէին, որպէս մեռելիներու զլիսին դրուած աշտանակեր :

Նուարդ կը հեւար, ողջ, ողջ, պաղ ջուրի մէջ կսխուած ու ելած վաս-եակի մը պէս ջրաթաթախ, որ չուղեր բաժնուիլ ատկարհն աշխարհէն, երկար ու ջղաձիղ կծկումներով : Պա՛զը, անձրեւը, ներս կ'առնէր անշափ ու անկը-շիո, ո՞չ թէ բերնով, այլ մարմնոյն բոլոր մտսերով : Զդաց թէ՝ մահուան զէմ յուսահատ ուղորուամ մըն էր իրենինը, անհաւասարակիւ գետնի մը վրայ, բայց հոգին մորթի պէս փակած է մարմնոյն ու մարդ աչքերը փակելէ վերջն ալ կը կառչի լոյսին, հոգ չէ թէ մեռելի աշտանակէ մը իր վրայ ծաթի ան :

Հեռո՛ւն, մահուան տառներէն լոյսի նիկար կտուց մը կ'երկարէր իր վրան, անէծքի մը ոլէս եւ օրհնութեան մը նման : Հեռո՞ւն... ո՞չ այնքան : Զէ՞ որ տառապակոծ հոգիներու համար, ապատազրութեան միջոցը թիզ մը հող է միայն :

Ո՞չ ոք շարժեց զլուխը նորեկին դէմ : Այդ պատանքահիս կտաւներու տակ, բոլոր զլուխները տրմինքի ծանրութեան դետին փակած, ա՛լ վերնալիք չունէին յաւիտենապէս : Մահատիպ լուսութիւն մը՝ որ կ'ոռնար երբեմն ցա-ւանջ տքումներով, ու մոմին հիւանդ լուսարձակը, զարչաքոյր խցիկէ մը գուրս փախուատ մըն էր, քիթերը բռնած :

Դուրսը երկինքը կը պատոէր ու իր պայթած հօթն ակերէն կը ջրթա-փէր յաղթաջուր :

Անկիւն մը, ուր կծկուած էր նուարդ, ջրաչխարհ մէկ սառնապատ, որուն տակէն, վրայէն, քովէն ու առջեւէն կը փազէր ջուրը, մահը իր ետեւը ճգած : Ցրտագողը կ'ըլլայ մահաղող մը, այս բարձրագող պատանքին տակ :

Բայց մարմինը մարմին է եւ հոգին հողի ու մարմինը լաթի կտորով մը իսկ կը փորձէ մաքառիլ հոդչառ զօրութեան զէմ, վերմակը դլիին քաշած . . . Նուարգ ալ կը քաշէր . . . տառապանքն ու մահը, միս մինակ իր զբւ-իսկն :

Յուրաք, իսնուու ու կճան օձի մը պէս պլուած կը սարսէր զայն, քայ-քայիչ ցնցումներով. կարծես թէ բան մը կը վլչէր իր մէջ, ապառաժի մը զա-հավէժ զզրդումներով: Այդ պահուն իրեն այնոչս կու զար թէ՝ իր «ես»ը կը լուծուի, ուրիշի մը ծնունդ տալով, կարծես թէ «ոնք ես» մը կը զեկավարէր զինք, սորբէր դեմնի մը վրայ: Իրեն այնոչս կու զար թէ՝ իր ընկերակից Ասուու ածամառեանին տառերն ու բառերը, խմասէ ու նշանակութենէ զուրկ՝ շրջուած տողաչարքով մը, ա՛լ չունիին իսուք ու պատուած, այլ խելագար պար մը կը զամանային իր առջեւ իրեն պէս ուժաթափ: Անիկա իրեն կը թաւէր թանձրացած նիւթ մը եւ անիմաստ բնու մը իր վրայ, անպէտ՝ հո-դիներու, զուցէ պիտանի՝ սրասկոծ մարմիններու: Նուարդ կը մեղանչէ՛ր, բայց մ՞զ կըցած է չափել մեղքին խորութիւնը մէկ ոտքը դերեզման, միւսը արեան տակ եղողներուն, երբ մեր երկու ոտքերն ալ երկնցած են տակաւին արեւին:

Վրան ձիւն հասած տառառաժի մը քով կը մաէր ու կը սուսէ՛ր նուարդ, որ վերցուց Ասուու ածամբնչը եւ սկսու թղթատել:

Ահա Ծննդոցը, ուր համրուած ծնունդներէն եւ ոչ մին եղած էր իրեն շոփ անիմապարա, ահա Ելիցը, որուն պատմադրած թափառումները, երբէք չէին հաւասարէր իր բոնակաղթին ու տարադրութեան: Թուոցը, . . . բայց իր քաշածները ունէին թիւ ու չափ: Յահէն Դատաւորաց, Թաղաւորաց եւ Օրի-նաց զիրքերը, որոնց յոջորդները հիմա, որպէս հրէններ իրալու կոկորդ-ները կը սեղմէն ու կը խեղդեն օրէնքն ու խիղճը արիւնի մէջ: Յահէն Յորը, բայց մ'ւր անսր տառապանքը, եւ մ'ւր իրը, տարբերութիւնը՝ երկնքի եւ երկ-րի հնաւուութեան շոփ անհամեմատ ու զերազանց: Անդին երդ Երդոցը, որուն սիրերգած ծաղիկներէն հատ մը իսկ չփթթեցաւ իր մանկամարդ կըրծ-քին վրայ, յետոյ Սալմոսը, որուն չոփ եւ աւելի փառարանած էր Տէրը եւ յուսացած անկէ: Իսկ Մարդարէութիւնները թուհցան իրեն անիմաստ եւ ա-նարհէք տողեր, խեղճ մարգիւթիւնը մութ ապազայի մը երազանքներով որօրով եւ տարութերով, որոնք ալ՝ հին գարերու կը վերարերէն:

Հիմա կարգը եկուծ էր նոր կտակարանին: Ի՞նչ, ա՞յս ալ թերթատել ու բզբուշ, չէ՞ որ տմէնը սուս, ա՛ն մէկր իրաւ է: Զէ՞ որ ինք ամենին շատ իր հաւատքի տառառաժը խարսխուծ էր ա՛ն մէկին վարդապետութիւններուն վրայ: Մատաները զողացին, աչքերը փակուեցան ու սիրտը մարեցաւ որտակե-րին վրայ:

Վայրիկոն մը կարծեց թէ՝ մահը խոյս կու տար իրմէ ու Փրկիչը իր թեւերուն վրայ տած, կը տանէր զինք ուրիշ աշխարհ: Նոր «ես»ը կը լուր ու հինք կու զար նստիլ իր հաւատքի տառառաժը խարսխուծ էր ա՛ն մէկին վարդապետութիւններուն վրայ: Հորուածը այս անգամ ներսէն ու զուրսէն՝ ուժդին պատկերը տեսիլքին: Հորուածը մահակին էր գործի ու գործուած կու զուրսէն՝ մէկ իր կմուական, հոգի ու մարմին քակող տեսակին: Ու հողեվարքի ողոռում-ներու մէջէն, Նուարդին ոճքապարտ մատները անզամ մ'ալ նետուեցան Սուրբ Գրքին վրայ, որուն Հին Կտակարանի մասը ամբողջովին ոլրակ առ պրակ թերթատած ու գետին էր թափած: Աչքերը խոժուեց, զողուած արհաւիրքով մը Զորս Սուտարաններու եւ Գործք Առաքելոցին վրայ, ու մոյեգին թափով

Թերթառից ու փրցուց զանոնք իրենց տեղերէն, որակ առ ոլլակ, բայց միւսուներուն նման փսխանակ գետին թափելու, իր հետ միասին երկինք տանիլ ու Տիրոջը յանձնելու մտածումով:

Բայց կար տակաւին վերջին ոլլակ մըն ալ. Յայտնութիւնը՝ զարց օրեւ համար դուշակութիւններով ու մարզաբէութիւններով լեցուն: Ան պէտք էր որ մնար տակաւին, այս անիծապարտ Երկրադունդին վրայ, «մինչեւ ի կատարած աշխարհի»:

Հիմա, հոկայ Աստուածաշունչը եղած էր կմտխք մը միաթեւ, Ծննդոցին մինչեւ Յայտնութիւն, խոյում ու թերթառում: Այն ատեն Նուարդ, իր հոգեվարքի ոպուրումներուն մէջ, ոկուս ու բիշ աշխատանքի մը, — Հաւաքում եւ յարզարում, ու ոմանք կուշտին, ոմանք կոնակին ու ոմանք սրունքներուն տակ անդաւորելէ ետք՝ փոռեցաւ հանգիստ մը անոնց վրայ: Առ Յայտնութիւնը՝ որպէս բարձ ոյլին, եւ Նոր Կատարանը որպէս վերմակ՝ որաին վրայ դրած, աչքերը վակից ու մրժնչեց.

— Ահա՛, իմ տէրունական անկողինս . . . :

Դուրս ամէն բան կ'ոռնար մինչեւ լոյս, անձրեւաթափէն վրփերախ:
1927. Հալէա

ՏիգրԱՆ ՓիրԱՆԵԱՆ

Ա Յ Գ Ա Յ Ի Ն (*)

Տակաւ երկնի կամարը սեւ կ'արծարուի,
Կը դալկանայ դողդոջ լոյսը ասալերուն,
Գիշերին մուր շզարշը լուռ կը ծրւատի,
Քառսի մը ծոցէն աշխարհը կը ծնի:
Անհունին մէջ ծիծնոնակներ կը սպարեն
Այգուն շողով քեւերն իրենց հիմայած,
Համբուրելով ստուփ լանջքը ովկեանին,
Առաւոտին գիթովութիւնը կ'ըմպին:
Հորիզոնէն երանգներ հուր կ'երկարին,
Լերանց գլխուն ոսկի լաշակ կը ճըգուի,
Նոնիները բոյլ ու դանդաղ կ'օրօրուին,
Թաքինուած մէջն արեւու ծիծուն բռցին:
Տամուկ մարզեր հեղիկ-հեղիկ կը հեւան,
Մառախուզ մը ծոյլ երկինք կը բարձրանայ,
Տե՛ս, կը շիկնի հորիզոնը ոսկեան
Արփով յդի եւ շողերուն օքեւան:
Մըրուած է ամեւութիւնը նօսր ամպէ,
Հոգի մ'անքիծ ինչպիս մեղքով պըզուորած,
Թըռչող արեւն իր վարսերուլը հուրէ,
Սա մեծ բակին ճըգուած հողերը կ'աւէ:
Պահ մը հոգւոյս քախիծն հսկայ կը նիրիէ,
Առաւուի ամդորրութեան մէջ վըսնի,
... Երբ բնութիւնն հազնի շապիկ շզարշէ,
Մերկանալով գիշերին մեղմ կարկաչէն:

Վիրին, 1913

Ա. Զիլինկիրն

(*) Զարքօնքի կարնառեւ շրջանին, Կիւրինի մէջ եւս սկսած են գրական մշակութային լուրջ ձեռնարկներ: Այս բանասեղծութիւնը գտանք, 1913ի պալսահայ մամուլին մէջէն: Վերևու հեղիմակը յետուային լիած է գրական աշխատանքը: